

Ն Ա Ր Ե Կ

Մ Ս Տ Ե Ա Ն Ո Ղ Բ Ե Ր Գ Ո Ի Թ Ե Ա Ն

Սրբանկայիւսական Տէր Քորգով Պատրիարքի
անբաւական յիւսանակին

Գրիգոր Նարեկացիի Ողբերգութեան Մատենանը — Նարեկ — ըստ ոմանց գրուած է արձակ, ըստ այլոց՝ չափածոյ: Գրքին ուշադիր ընթերցումը կը ցուցնէ թէ այն արձակ գրուածք է առհասարակ, բայց կը պարունակէ նաև կարգ մը չափածոյ հատուածներ: Այս վերջիններուն մասին յստակ զաղափար մը տալու կոչուած է ներկայ գրութիւնը: Կը հետևինք զլուսնորդականութեան, Իրրե բնագիր կը գործածենք վենետիկեան հրատարակութիւնը, 1840 թուի, համեմատելով Ս. Յ. Մատենադարանի թիւ 1238 ընտիր ձեռագրին հետ, վերջինէն առնելով նախապատիւ սեպուած մի քանի ընթերցումներ և վենետիկեանը նշանակելով ստորին լուսանցքին՝ երբոր հարկ ըլլայ:

1. — Արձակ: Բան Ա. ա:

Ձայն հառաչանաց կեծուքեան սրտի, ողբոց աղաղակի քեզ վերընծայեմ, տեսող գաղտնեաց. և մատուցեալ եղեալ ի հուր թախծութեան անձին տոչորման՝ զպտուղ ըղձից ճենճերոյ սասանեալ մտացս, բուրվառաւ կամացս առաքել առ քեզ: Այլ հոտոտեսցիս հայեսցիս, գթած, քան ի պատարագն բոլորապտուղ մատուցեալ ծխոյն բարդութեան: Ընկալ զսակաւամասնեայ բանիցս յօղուած քեզ ի հաճութիւն, և մի ի բարկութիւն. ելցէ ի խորոց սրտիս⁽¹⁾ զգայութեանց խորհրդակիր սենեկիս՝ վաղվաղակի ժամանել առ քեզ՝ կամաւորական նուէր բանական զոհիս, ողջակիղեալ զօրութեամբ ճարպոյ՝ որ յիսն է պարարտութիւն . . . :

2. — Ազատ չափով, որ յանգաւորեալ է մասամբ: Բան ԺԲ. գ:

- Ընկալ քաղցրութեամբ, Տէր Աստուած հրգօր,
զդառնացողիս զաղաչանս:
Մատիբ գըթութեամբ առ պատկառեալ ըս դիմօք:
Փարատեա, ամենապարզե, զամօթական տխրութիւնս.
Բարձ յինէն, ողորմած, զանրերելի ծանրութիւնս.
Անջրպետեա, հնարաւոր, ըզմահացու կրթութիւնս.
Աւարեա, միշտ յաղթող, ըզխաբողին հաճութիւնս:
Բացադրեա, վերնային, ըզմուկելոյն մառախուղ.
Կնքեա, կեցուցիչ, ըզկորուսչին ընթացմունս.
Յրուեա, ծածկատեա, զըմբռնողին չար գտմունս.
Խորտակեա, անքընին, ըզմարտողին դիմեցմունս:
Տեսառնագըրեա քո անուամբդ ըզլուսանցոյց երդ յարկիս.
Պարփակեա քո ձեռամբդ ըզմուտ սեմոց սենեկիս.
Կերպացո զքո նըշանդ ի հետս ելից մաղթողիս.
Ամբացո քո աջովդ ըզհանգըստեանըս խշտիս:
Մաքրեսցես ի հաղթից ըզծածկարան անկողնոյս.
Պահեսցես քո կամօքդ ըզսառապեալ անձն ողուոյս.
Անխարդախ արասցես ըզքո շնորհալ շունչ մարմնոյս:
Կացուցես չըջափակ ըզպար զօրուդ երկնայնոյ:
Կարգեսցես ի դիմի ընդդէմ դիւսցըն դասու:

(1) Վխատ:

3. — Կալ յանգով: Բան ԻԳ. Բ:

Արդարև մեծ է վտանգ տարակուսանաց ցաւոց այսք վարանման,
 յորժամ իցէ մարմինն մեղօք գրաւեալ,
 և անձն ի գործոց շարեաց ոչ մեկուսացեալ,
 գործնականացն գործի սովորութեամբն կարեաց կապեալ,
 զանգուածն հանդերձանաց մահացու կրիւք շաղախեալ,
 զգայութիւն սրտին իմաստից խեթիւ խոցոտեալ,
 ակնկալութիւն բարեացն բնաւին բարձեալ,
 և ի բանականութեանն ընդ անասունս դասակարգեալ,
 և զաղիբ գարշութիւն ընդ գոյութեանն շարամանեալ,
 և տեսականացն ողջ ելով իմանալիքն վիրաւորեալ,
 և ի սաստկութենէ յանցմանցն⁽²⁾ յիշատակի յաւէտ յուսահատեալ,
 և տաքնապաւ նախագործելոցն միշտ տարակուսեալ,
 և յստակութիւն աղերսին ի սպառ պղտորեալ,
 և խղճիս մտացն յուզմանց կրկին ճենճերեալ,
 և ձեռն ի մաճի գործոյն զյետնոցն հետազօտեալ,
 և կերպիւ⁽²⁾ յառաջ դիմեալ՝ ոտք ի վերջ կոյս յետահարեալ,
 և գիտութեամբ էիցն՝ ի շէիցն միշտ խտրեցեալ,
 և ի մտացն մարտ՝ ի փոքունցն յաղթահարեալ . . . :

4. — Երև նախարարով: Բան ԻԳ. Գ:

Եթէ զինուոր տեսանեմ՝ մահու ակն ունիմ,
 եթէ պատգամաւոր՝ խտտութեան,
 եթէ մատենագիր՝ մուրհակի կորստեան,
 եթէ օրինաւոր՝ անիծից,
 եթէ բարեկրօն՝ յանդիմանութեան,
 եթէ ապառուճ՝ կսկծման,
 եթէ ջրօմն ընտրութեան փորձիմ՝ խորտակիմ,
 եթէ դեղ ինչ դատման ձգեմ՝ ստտակիմ,
 եթէ բերս նկատեմ բարութեան՝ ի կարծեաց շարացս փախնուճ,
 եթէ ձեռն համբարձեալ՝ կորանամ,
 եթէ փոքր ինչ խորտուիլ՝ օարսեմ,
 եթէ սակաւ մի թնդիւն՝ ընդոստիմ,
 եթէ ի խրախճանս ըմպելեաց հրաւիրիմ՝ դողամ,
 եթէ մեծիդ յանդիման լինիմ՝ սարսափեմ,
 եթէ ի հարցումն բանի կոչիմ՝ կարկիմ,
 եթէ իրաւամբք քննիմ՝ համբանամ:

Նմանօրինակ ուրիշ հատուածներ ալ կան: Տես Բան ԻԳ. ա, ԾԱ. Բ, ԿԸ. Գ, և ԶԶ. Բ:

5. — Նարեկի ԻԶ. գլուխը գրուած է

Ուստի և բազմեալ իմ ի գլուխս պարու
 ի յանգով: Այդ մասին Հեղինակին բա-
 ցատրութիւնը շատ շահեկան է, որ ահա-
 ւասիկ: Ե՛ւ արդ ստուգապէս և իրաւա-
 բար, ընդ որս որք ըստ ձայնից կողմս-
 զանացն և զբանիցն յարմարութիւն հան-
 դերձեն, ինոյն գիր բերեալ զաւարտմունս
 տանցն, որովք առաւել սաստիկ մոր-
 մոքեալ ճմլեցուցանեն զաղէտս կարեացն
 սրտին ըղձից առ արտասուացն քղխմունս:

(²) յանցանացն
 (²) կերպ ի

Պարտուցն ժխտեալ տաղանդացն՝ ճեպով մեծաւ ի տուժի,
 ես ապիկար մատնեալ անարժան գործովքս յիրաւի,
 վատնիչ արքունի գանձուց կրկնադատ և անթափելի,
 պատասխանատու մեծին ըմբռնեալ անհրաժարելի,
 բեւր քանքարոյ խնդիր՝ ես չունիմ կշիռ մի ունկի,
 անբարեխոս կապեալ ի պահեստ դառն արգելանի,
 հեծումն և վաստակ ցաւոց ճաշակեալ յաննչոյլ բանտի,
 անապաւէն տանջեալ անթուշակ կամ ողորմելի,
 այլ յեղանակ ինձ ողբականաց աստուստ կնքեցի,
 փոխողբեցի սովին բարբառով կոծ կսկծելի,
 կարդաղբեցի շրջաբերութեամբ ի սոյն պայմանի,
 անհատական թիւ խորհրդական երկեակ տասնեկի . . . :

6. — Յաջօրդ իկ. զլուսը շարադրած է շանդրադարձութեամբ սկզբմամբն
 և վերջաւորօքն բառիւքք, որ է մեղայ:

- Մեղայ մեծիդ բարերարութեան, անարգս մեղայ.
- մեղայ ծագմանդ ճառագայթից. խաւարս մեղայ.
- մեղայ շնորհացդ անբաւ երախտեաց, արդարև մեղայ.
- մեղայ սիրոյդ վերնում գթութեան, յայտնապէս մեղայ.
- մեղայ ստացողիդ յոչնութենէ, ստուգապէս մեղայ.
- մեղայ գերունակ գողոյդ գրգանաց, անբաւս մեղայ.
- մեղայ աննուազ լուսոյդ վայելման, նենգողս մեղայ.
- մեղայ ճաշակման անճառդ կենաց, բազումս մեղայ.
- մեղայ անհաս պարգեացդ ձրից, հանապազ մեղայ.
- մեղայ գովեալ մարմնոյդ Աստուծոյ, մահու չափ մեղայ.
- մեղայ պաշտելի արեան արարչիդ, իսկապէս մեղայ:

7. — Ոչ ոք նախարարոյ, և, եւ ոչ միջնարարոյ: Բան իթ. ք:
 Քանզի ով ոք ի մարդկանէ մեղաւ, և ոչ զղջացաւ,
 ով ոք զագրոցաւ, և ոչ ամաչեաց,
 ով ոք գարչեցաւ, և ոչ պատկառեաց,
 ով ոք սխալեաց, և ոչ ապաշաւեաց . . . :

8. — Զիտ՞րդ նախարարով, և, քե միջնարարով: Բան կԱ, ք:
 Զիտ՞րդ ինձ հրեշտակ մահագոյժ անհրաժեշտ վճռի՞ գրանին պատգամ
 կրկնեցից, թէ հեռի է ի մեղաւորաց փրկութիւն:
 Զիտ՞րդ շարս իսկապէս՝ զբարեացն գրեցից, որք ի Տեառնէ առնուն
 զնոյն հատուցումն՝ զայս տուն յեղյեղել թէ բարի տանէր

Տէր ուղղոց սրտից:

Զիտ՞րդ զհամառօտն փոխադրութիւն անաչառութեան՝ վրիպեցելոյս
 ինձ սահմանեցից, թէ զթիւրեալսն յափշտակութեամբ
 տանի ընդ այնոսիկ, որ գործեն զանօրէնութիւն . . . :

9. — Մի՛ սկզբնատառով: Բան ՀԸ, գ:

- Մի՛ փոխարկեր երկունս ցաւոց ընդ շարեաց իմոց, բարիդ ամենեին:
- Մի՛ բառնար ի վտանգելոյս զառ ի քէն պարգեհաւիդ շնորհ:
- Մի՛ կապտեր զփշումն ամէնօրնեալդ հոգւոյ:
- Մի՛ լուծաներ զխնկեալ կնիք արքունական պատկերիդ:
- Մի՛ յայտնեցիս փուշք մեղանացս ի սրբութիւն մտացս:

Մի՛ խղեր՝ զկայ միութեան զընդ քեզ սիրոյն պնդութեան,
 Մի՛ մերժեցես զարուեստ զօրութեան լեզուոյս յարմարութեան,
 Մի՛ պակասեցուցանէր զաջողուած աջոյս առ ի զլուսոյդ մասունս բաշխել,
 Մի՛ գրեիր ի զպրութեան կենաց մատենիդ զմահուն պարտիս . . . :

Նոյն ոճով գրուած ուրիշ հատուածներ՝ տես Բան 2Բ. գ, 2Է. գ :

10. — Քե սկզբնաւորութեամբ, Բան 2. գ :

Եթէ զիս գտցես՝ տիրամայր,
 Թէ ինձ ողորմեցիս՝ սրբունի,
 Թէ զկորուսեալս շահեցիս՝ անարատ,
 Թէ զհարթուցեալս յանձանձեցես՝ երջանիկ . . . :

11. — Ոչ ես սկզբնարտերով, և, այլ միջնարտով, Բան 2Բ. հ :

Ոչ ես դատապարտիչ՝ այլ ազատիչ,
 ոչ ես կորուսիչ՝ այլ գտիչ,
 ոչ ես մահացուցիչ՝ այլ կեցուցիչ,
 ոչ ես տարագրիչ՝ այլ ժողովիչ,
 ոչ ես մատնիչ՝ այլ ապրեցուցիչ . . . :

12. — Դու սկզբնարտով, և, եւ ես միջնարտերով, Բան 2Գ. բ :

Մանաւանդ զի դու լոյս ես և յոյս, և ես խաւար և յիմար :
 Դու իսկութեամբ բարի գովելի, և ես համայնիւն չար ապիկար :
 Դու տէր ստորիցս և երկնից, և ես անիշխան շնչոյս և հօգւոյս :
 Դու բարձրեալ ի կարեաց զատեալ, և ես տաժանաւոր և վտանգաւոր :
 Դու ի վեր քան զկիրոս երկրի, և ես կաւ անարգութեան գարշութեան :
 Դու ըստ մարգարէին Պնաս յաւիտեան յանբաւ բարձրութեան :
 և ես միշտ կորնչիմ ըստ նորին բանին :

Ահա այսպէս և Նարեկի շարագրութիւնը, մեծ մասով արձակ, երբեմն տաղաչափեալ, և յաճախ զուգահեռ հակագրութիւններով բարեխառնուած : Այս կերպով միօրինակութեան ձանձրոյթը կը փարատի և այլազանութեան առաւելու-

թիւնը հրապուրիչ կը դարձնէ ընթերցումը : Մարդ որքան ալ բազմիցս կարգայ Նարեկը, միշտ նոր կը թուի այն, և կը պահէ իր անթարշամ թարմութիւնը և անզուգական հմայքը :

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ

